

պետութեանց կողմէ, խոշոր համեմատութիւններու պիտի չի հասնէք. որովհետեւ, ընդհակառակը, իրապէս կրօնքն է որ կը միացնէ ու կը զօղէ ժողովուրգներն ու աղջերը, մեծ ամրողջի մը, համամարդկային մեծ միութեան մը, նուիրական ընտանիքի մը մէջ բարձրացնելով զանոնք, որ քրիստոնէական ընդհանուր Եկեղեցինէ, Երբ Խորհրդային Միութիւնը, կրօնքի գէմ պարքարի իր զէնքերը վար գրաւ, իրեն ձեռք երկարեցին, առաջին առիթով, երկու մեծ ժողովրդապետութիւններ. կրօնքն էր որ իրարու կը բերէր կրօնական դիւր հասկացողութեամբ մը իրարմէ բաժնուած աղջերը:

Ահաւասիկ այն տուեալները որոնց լոյսին մէջ հասկնալի կը դաւանայ Խորհրդային Միութեան վերագարձը գէպի կրօնական արժէքներն ու կիժանիրը, զսրու ոտնահարեց քառորդ գարէ և վեր, ան, կրնայ պահել բուն ընկերվարական ու տնտեսական այն ամրողջութիւնը զաղափարներու և տեսութեանց, և անոնց վրայ բարձրացող իրագործումներու զաղափարական կառույցը, հրաժարելով հանդերձ կրօնքի նկատմամբ իր սխալ զաղափարական տեսութենէն (base). որովհետեւ ինչ որ Մարքսիզմի մէջ էական սխալն էր, այն կարծիքն էր թէ ընկերվարական կարգերը պայմանաւորուած պիտի ըլլացին անհրաժեշտաբար կիանքի և աշխարհի նիւթապաշտ ըմբռնումով մը, մինչ իրապէս անոնք տնտեսականի կարգին պատկանող՝ էապէս ազտոտ պէտք է ձգէին ոգեկան արժէքները իրենց մակարդակին վրայ, իրենց սեպհական լոյսին մէջ աճելու:

Այս հեռաւատկերը կը խօսի մեզի՝ մանաւանք, վասնզի անոր մէջ կը սիրենք տեսուել վերականգնումն ու վերագարթնումը Հայուեկեղեցւոյ, որ նաև իր ողեկան կամուրջ, իրարու պիտի զօղէ Սփիւռքի և Մայր Հայրենիքի տարագիր սիրահերը. եթէ քաղաքական գէպերու զահավէժ անկումով ու մեր ճակատագրին բերումով, տարիներէ ի վեր բաժնուած կը մնայինք Մայր Հայրենիքի մայր զանգուածէն, որ ի յայտ բերաւ սրտի ու մտքի, աշխատանքի ու զաղափարի կալուածէն ներսոնոր ու փարթամնուածումներ ու բխումներ, չնորհիւ Հայ Եկեղեցւոյ զաղափարին ու խորհուրդին, նորէն իրարու պիտի զօղուին մեր կարօտաբաղձ ու հայրե-

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԸ

(ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ)

Մեր պատմական անցեալի վերաբերող և մեր ազգային կեանքի ամենէն բեղուն և բախտորոց մէկ շրջանը կերտող հոմ մը աղնուածական մտաւորականներու յիշատակը, զոր Եկեղեցին ևս կը պատուէ Թարգմանիչ Վարդապետներ վերադիրով և սրբութեան լուսապահկով, ասիթը կուտայ մեզի ողեկառումը ընելու խմացական ու ազգային այն արժէքներուն և կէիսներուն որոնց սպասը ըլլին անոնք այնքան զեղեցիկ արգիւաւորութեամբ մը:

Ու սա ոգեկոչումը Թարգմանիչներու յիշատակին և արժէքին, որ նայ մՏիին ընձայուած սրտազին մեծարանք մըն է միեւնոյն ատեն, յատկանչական է ու թելուդրական անով որ, մինչ մենք կը փափաքինք, սա էջերուն վրայ, կրնզ առնել, գէթ պահ մը, մեր մշակոյթը հիմնող ու ձեռորող խմացական մեծ զէմքերու առջե, անդին, հսկայ ժողովուրդներու խմացական փարթամութիւնը և ոգեկան հզօր բխումները պատմող յիշատակարաններ կը փնտացուին ու կը քանզուին անանուն բարբարոսութեամբ մը. բայց ե՞րբ, մարդկային միտքը, չէ վճարած իր զոյութեան համար է՞ն սուղ փրկազինը. բայց հարկ է անցնիլ:

Թարգմանիչներ: — Մեր պատմութեան ամենէն ճզնաժամային ու ճակատագրական մէկ պահուն, մեր երկրին ամէն անփիւններէն հաւաքառուած, ի մի բերուած, երիտասարգութեան ընտրանին՝ ծաղիկն է որ կը կազմէ այս խումբը, զոր հազիւ կը զգանքի ըքեղ թելազրութեանը մէջ, իր ամրողջ գեղեցիութեամբ և փայլով, այսքան զա-

նազուրկ հոգիները եղբայրական զիրկընդիապումներմին ընդմէջէն:

Ու սա քաղցրագոյն յոյսերու հեռապատկերը անոր համար կը խօսի մանաւանդին՝ բայց սրտերուն:

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԻԱՊԵՏ

բեր, աղօտ, նսեմ տեսարաններու զարժուած
ուած մեր հոգեղին աչքերով, հարփերէ
աւելի աղաք, բոկոնի, խարազնազիս,
իրաբու քով բերաւած, իրենց ժողովուրդին
ճակատազգին այցուած, ու պատրաստ անոր
միծ սպասին: 1500 տարիներ առաջ այս
սերունդը այս ժողովուրդին անորրանիկ
ձայնն է, որրազան զիտակցութեան առաշ
ջին համաստեղութիւնը, եթէ կը ներուի
այս բառը: Ու գրէք սա տղաքը մատին ու
նայուած քին տակ մեր պատմութեան երկու
հզօրագոյն գէմքերուն, ու զուք կ'ունենաք
ամբողջական պատկերը Թարգմանչաց սե-
րունդին:

Երկու մեծերէն առաջինը՝ Ա. Առաջական կուսարքչի Տան վերջին շաբաթից լուսապատճեն ու ընտանիքին հանդէս տածուած աւանդական համակրութիւնը կրցաւ բերել ու բոլորել մեծ գաղափարի մը չուրջ. վարչական կազմակերպիչն է ան, ժամանակի մարդը, սերունդ մը վարելու համար անհրաժեշտ բոլոր առաքելութիւններավ հարուստ. իսկ երկրորդը՝ Ա. Մեսրոպ, երացի սպասաւորը:

Ահա այսպիսի մեծ ու բարի, որքան
հեռահաս — գիրքիրը պիտի զրէին ամե-
նահաս — ձեռքիրու մէջ, անսոնց շունչին
ու տեսիլքին մէջ հասակ առին, մեծցան
այդ տղաքը, որոց դիմագիծ ու գրոշմ իւ-
րացուցին, կազմակերպուեցան խաչալի մը-
համար, և պատրաստեցին սերունդ մը,
Ս. Սահակի և Ո. Մեսրոպի ոգիին հաւա-
տարիմ, անսոնց գործունէութեան կերպին
և ուղղութեան համամիտ, որոնք ուխտեցին
քալել լուսաւոր այն ակօսին ընդմէջէն որ
քը բացուէր անոնց մատածումին ու կեանքին
առջն մեծ վարդապետներու հոգիին ցուց-
աւոնքով:

Ամէն մեծ ու մայուն զործ, իր
սկզբնաւորութեան մէջ կ'ենթազրէ հզօր
սերկայութիւնը մեծ հոգիի մը, որու շունչ
ին տակ ու սպիով ազգերու կեանքին մէջ
դարաշըջաններ կը կերտուին, և սերունդներ
որ հասնին:

Եւ ամէն սերունդ՝ ասպարէզ կ'իջնէ
արելի խոստումներու իրագործումով մը,
անաձեռվ մը, օրակարգով մը. Թարգ-
անչաց սերունդի օրակարգը՝ Աստուածա-
կին Մատեաններու թարգմանութիւնն էր
այսերէնի: Անով կը հետապնդէին՝

iii) Կրօնական-գրական խոշոր վերածնութեանդ մը . վասնզի, Աստուածաշունչի թարգմանութեամբ, որ մեր բիւրեղացած քաղաքակրթութիւնն է, ինչ արժէք որ ունէր հեթանոս հայութիւնը մշակութային ու իմացական մարզերու վրայ, բիրաւ իր քաղաքական-ընկերային լոյժ կեանքին հետ թափեց քրիստոնէական լըմբունութիւնի մը իմացական հալոցին մէջ ուրիշ գուրս բերաւ ան իր գոյութեան հզօր յինարանները, հայ զիրն ու գրականութիւնը, որոնք գերազանցօրէն կենսագործութեր հանդիսացան մեր պատմութեան գունաթափ և ճնշաժամացին օրերուն, ու այս լոկ իմացական մարզի մէջ։ Աստուածաշունչի թարգմանութեամբ և հայացումով՝ — որը հայ հանճարի տիրապետման սկզբնաւորութիւնը եղաւ արուեստի ամէն կալուածէ ներս — և քրիստոնէական ոգիի՝ ազգին սրտին ու արիւնին մէջ տարրանալէն հրաշագործուեցաւ նոր կեանք մը եւ անոր հետեան քով՝ ազգային կրօնական զիւտակցութեան մը մէկ պայծառ զգացումը. և

բ) Թարգմանչաց սերունդը, Աստուածաշունչի թարգմանութեամբ կը հետապնդէր քաղաքական կարելի կայունութիւն մը ընդմէջ Արևելքի և Արևմուտքի, անկախ և ինքնօրէն:

Այս է, կը կարծենք, թարգմանչաց
սերունդին ծածկած սէլպոր:

Այս սերունդը, սակայն, յատկանչականօրէն, կ'արձանագրէ նաև ուրիշ առաւելութիւն մը ի նպաստ իրեն. տոհմիկ գաստիարակութեամբ մեծնալէ, թթուելէ, հայ ողիով մտաւոր պատրաստութիւն մը ունենալէ յետոյ, առիթը ունեցաւ, կատարելագործուելու ժամանակի իմաստութեան մեծ կեղրաններուն մէջ — Աթէնք, Աղեքսանդրիա, Եգեսիա — և Սյոօր ալ սակայն, հայ ուսանողներու բազմութիւն մը կ'երթայ Բարիկ, կամ Պերլին, կամ այլուր. բայց պէտք կա՞յ բացատրելու տարրերութիւնը ընդմէջ սա մեր օրերուն բարձրուսման հետևող իմաստակ ուսանողներու և Թարգմանչաց սերունդին. թափանցիկ են իրողութիւնները և չեն կարօտ բացատրութեան:

*Տահարիկ, հայեցի գաստիաբակութեամբ
սնած, օտար մշակոյթով ճոխացած, լեց-
ուած, սա տղաքը տարեք ու տարածեցէք*

մեր հայրենի երկրին վրայ, անձրեսի նման թափեցէք զանոնք մեր մեծ Ռատաններու վրայ ու վանքերու մէջ ու գուք կ'ունենաք Թարգմանչաց սերունդի գործը, կարելի ու հասկնալի:

Թարգմանչաց սերունդը, տեսի ուրատպաւ կ'երեսի մեղի պատմութեան մը շուշին մէջն, քանի որ անոր գործունէութեան զսպանակները կը ճարուին միջին տարրերէ: Եթէ խմացական չարժման մը զլուխ կեցող մեծերու գերը, հեռազգալն է, ապագան տեսնելն է, և զայն գիրաւորող ուժերու ու միջոցներու հայթայթման տագնապը, այդ տագնապը լուծածողը ի նպաստ իր ժողովուրգին՝ ապահովաբար զանգուածն է զարծեալ. անոր համար է որ միջիննեն քաղուած միջին մարդերը մեծ փառքի մը համեստ գործաւորները ըլլան, մեղի այնքան սիրելի. նոր չէ որ ճակատամարտը զինուորը կը չահի. յազթութիւնը, ինչ փոյթ, որ արձանագրուի զօրավարի անուան:

Վարպետներուն երազը՝ այդ տղոց համար, արի, աննահանջ մատուցներուն մէջ «տածուեցաւ» կարելի երկիւզածութեամբ և անսահման նուիրումով: 20-30 տարի — սերունդի մը կեանք — Թարգմանչաց սերունդի տղաքը անդադար խօսեցան, գործեցին, սորվեցուցին, արթնցուցին, թելազրեցին, ու ստեղծագործեցին, ազգային զիտակցութեամբ, մեր անդրանիկ ոսկեգարբ:

Կ'երեակայեմ, այդ տղաքը, վեզարի մը գմբէթին ներքե, դեռ նոր բուսած աղուտամազի զէմքերով, տժոյն, բայց ուրախ, մեր գժուար հայրենիքի այն օրերուն, զրիթէ անմատոյց բարձունքներու վրայ և խորչերու մէջ, որսի, հաճոյքի խենդ ու սիրահար մեր նախարարները, երբ կը չանան իմաստին աշակերտել:

Կ'երեակայեմ զանոնք, ափափոյ, թերսս գժուար ձիգերու գինով, հազիւ կանգուն զիւղական եկեղեցիներու բեմէն երբ այնքան ըղձալի, երազուած արդարութեան անձրեւ կը տեղան իրենց տառապած ու թշուառ հօտին հոգիներուն խորը:

Կ'երեակայեմ զիրենք՝ Թարգմանչաց սերունդի խանդակառ տղաքը, իրենց խարխուլ զպրոցի մութին մէջ, երբ մեր հայրենի երկրէն ճարուած, կոշտ, բիրտ, բայց բարի

պատանիներուն հոգին կը յղկին, անսոնց մատւըներուն — մինչև այդ ժամանակ աղեղ, ժամ ունեած գործածելու ընդունակ — մէջը զետեղելով զիւրաբեկ փետուրը որ աւանդութեան լծակին պէս կարող էր սակայն լման երկրագունտ մը տեղէն չարժելու:

Անսպառ է սա որտագրաւ պատկերներու շարքը մտքիս մէջ. բաւ է միայն այսօրուան առիթով այդ անհնուն հերուներու սրբազն բանակը ոգեկոչել: Քաղաքակիրթ ժողովուրգներ, մեծ պատերազմին մենանող միլիոններու յիշատակը խորհրդանշող անձանօր զինուորի գերեզման մը ունին իրենց յաղթանակներու կամարին ներքեւ ուր մշտավառ կրակ մը կը վառի: Որքան պիտի ուզէի որ սա էջերը կարդացողներու հոգիին մէջ կրկնուէր այդ պատերը անձանօթ մեր հերոսներուն, երբ փորձուէին անոնց արդիւնքը եղող սա զեղեցիկ զիրերով էջ մը բան լցնել, հո՞գ չէ թէ ըլլան էն սովորական հարցերէն:

Թո՞ղ օրհնուէր յիշատակը անմահ ու անմոռաց մեր բոլորին հոգիներէն ներս ամէն անոնց որոնք մեր մտքին մէկ կարծը, մեր սրտին մէկ սարսուող, մեր հոգիին մէկ թաիչքը ձեի կապեցին:

Թարգմանիները գործաւորներն են այս հրաշքին:

ԱՐԹՈՒՐԻ ՎԱՐԴԴՈՂԻՑ

Առ զարդարեցին Տիգրնաբար զիմաստ անեղին, Հայատակով յերկրի զզիր կենդանի, Հովուել զզն նոր խարայէլ:

Երզով խոյցուրեան հնիշմամբ զնաւուած օրհնեցով:

Առ երկուումբ ուրբ լուսաւոցի տանր Թուրզմայ Հայատակեց զեկեղեցին Հայատանեայց, Զլոյ իմաստից ի մեզ ձազելով. Մաղրանօֆ սոցա Քրիստո խօնայեա ի մեզ:

Առ զիտուրին նո զերկնային նո զնոգեւոր զիմաստուրին Առատապէ ծաւախցեւ յիշեղեցին Հայատանեայց Ի ձերն Սրբրոց Թարգմանչացն.

Ազաշանօֆ սոցա սոյումեա մեզ Աստրաւ:

«ԾԱՐԱԿԱՆ»